

ան տեղի զով ու զաւո օդին և վճիռ  
ջրերուն համար կ'երթար հոն . բայց  
անշուշտ աւելի իրեն բնութեանն և ա-  
խորժակին յարմար եկած էր տեղոյն  
ահաւոր տեսարանը , և լեռնցի տեղա-  
ցւոց խիստ , ազատ ու անսանձ բարքը :

Կը շարունակորի:

## ՀՆԱԽՕՍՈՒԹԻՒՆ

Ճանապարհորդորին Պողիկտեսի ի Հովմ:  
ԹՌԻՂԹ է .  
(Տես Հա . ԺԵ . երես 242)

“ Զախ կողմդ հռոմուլոսի տաճարն է , որ  
հռոմայ տաճարներուն ամենն չքեզներէն մէկն  
է : Այս թագաւորը երեսունը օմբը տարի թա-  
գաւորութիւն ընելէն ետքը՝ յանկարծակի անե-  
րկութացաւ հասարակաց հանդիսի մը ժամանա-  
կը , զլոն որ ահաւոր մրցիկ մը ընդհատեց : Աս  
կարգէ դուրս դիպուածը ժողովրդեան սիրաը  
շատ շարժեց , որ արդէն զինքը հօր սէս կը յար-  
գէին : Յուշիս Պրոկուլոս , որ պտարիկներուն  
մէջ նշանաւորներէն մէկն էր , վախնալով որ այս  
դիպուածին պատճառը կը փնտարուի՝ երդմանը  
հաստատեց որ Հռոմուլոս երկցէր էր իրեն աս-  
տաւածային սարութելիքներով , և Հռոմայ փա-  
ռաւոր ճակատագիրը իրեն յայտնելէն ետքը՝ հրա-  
մայեր էր որ իր անձին տաճար մը շնուրի , որուն  
մէջ կուրիթոս անոււամբ պաշտեն զինքը : Այնպի-  
սի անելզ ու արդար ճանցուած մարդու մը  
վկայութիւնը՝ ժողովրդեան շփոթութիւնը հան-  
դարտեցուց , և գիւրաւ հաւաաբ ընծայեց այնպի-  
սի բանի մը , որին որ կորսւսեալ ժագաւորին վրայ  
ունեցած իր սէրը , և իր անձնական փառասիրու-  
թիւնը կը հրապուրէր : Հռոմայ հիմնագիրը անկէ  
եաքը անոր պաշտպան աստուածն եղաւ , և այն  
մարգը՝ զոր իր թշնամիները մարգկանց թուէն վե-  
րացեր էին աստուածոց թիւն անցաւ :

“ Ճամբանիս շարունակելով՝ քիչ ատենէն կը  
հանինք քաղքին պարիսապներուն հիւսիսային կող-  
մը ձևացուցած անկէան ծայրը : Աս պարիսապնե-  
րէն գուրս՝ ձախակողմը կանգնուած է կրկէսը ,  
ուր որ կը կատարուին հռուկաւոր Փլշտիւն ( կամ  
Դրազիւն ) խոշէր՝ գարնան ժամանակին որ Փլորա-  
դիցուհին առաստաբար կը հեղու իր գանձերը : Ես  
ալ ներկայ եղած եմ անոնց անդամ մը , բայց չեմ  
համարձակիր նկարագրել քեզի անոնք : Այսչափ  
միայն գիւնալը բաւական սեպէ , որ այս խաղե-  
րուն մէջ բազմաթիւ կանայք ամօմիսածութեան  
բարբառն ու քողերը միանդամայն մէկդի կը դնեն ,  
և անմիտ բազմութիւնն ալ նոյն ամօմթալից տեսա-  
րանները ծափածայն ուրախութեամբ կը դովէ :  
Փլորական խաղերը 513 տարւոյն առաջնն անդամ  
սկսան կատարուիլ 'ի Հռոմ . անկէ ետքը մասնա-

ւոր պարագաներու միջոց կը հանգիսանային , մին  
չե որ 580 տարւոյն երկայն անարդասաւորու-  
թեան մը պատճառաւաւ՝ տարեկան հաստատու-  
ցան : Ըստ դժուարին է ըմբռնելը թէ ինչպէս ա-  
սափիճանի լուսաւորեալ մարդիկ մտածած ըլլա-  
որ առսպինութեան նախատինք զնելով կրնա-  
նպաստաւոր ունենալիրենց զդիս : Համարակաւլք  
որոնք միշտ փոյթ կը տանին բարի վարուց պահ  
պանութեանը , չեն համարձակիր այն անկարգու-  
թիւնները վեցցնելու , որոնք կրնից քօլովը պա-  
տըսպարուած են . կամ մանաւանդ՝ ժողովրդեա-  
հաճյանալու փափաքով՝ զանիկայ ապականելու  
վախը սրտերնէն կը վերցնեն : Կոյն իսկ անաշառ-  
կառոն թողուց հեռացաւ վլորական խաղերէն  
որոնց ներկայ կը գտնուէր , որպէս զի ժողովուր  
դը ազաւաբար վայելէ այն զուարձութիւնները  
զորոնք իրեն առաջիկայութիւնը կ'արգելուր ,  
որոնց իր առաջինութիւնը չէր կրնար թոյլ առա-  
յալ , Ետքի աներուն ու քաղզին պարիսապներու-  
մէջանը ընդարձակ պարապ միջոց մը կը տեսնես ս-  
որն որ նոյնակէս կը տարածուի պարիսապներու-  
անդին գին , և Պարապանը կը կոչուի : Այս եք  
կիրը սուրբ է . հոն թէ շնէրք շնելը և թէ գետի  
հերկելը արգիլած է , կամ պարիսապներուն հիմ  
խախտելու վախէն , և կամ այն յարգութեան  
համար՝ որով որ Հռոմայեցիք իրենց նախնեա-  
հիմնած աս հին պատուարը կը մեծարեն : Տե-  
տեղ դրուած քարերը Պարսպամերձին սահման  
կը ցուցըննեն : Պարիսապներէն անդին եղած կտորի  
մէջ հաւահմայութիւնները կ'ըլլուին . այդ արա-  
րողութիւնը միայն բաց տեղ կրնայ ըլլուիլ . ու-  
շնդ հակառակն գուշակութիւնները անխալիր ո-  
իցէ աեղ կ'առնուին :

Այս միջոցին Սիրոսին խօսքը կտրեցի . “ Ասի  
ընենք , ըսի , ինչ կը զուրցէ սա հասարակաց մու-  
նետիկը : ” Ամէն յուրա դիւնայ որ իւս օրէն Հա-  
մայնին մէջ , ամառաւուիլի հը առջերդի ու  
ու կուսան Յունաց տէմ բարձր վրչին ուստեւուզ  
մէջ առանած առունեցը , որ Պարսենասի ինչու էն  
“ Ի՞նչ վերաբերութիւն ունի Ետրութիոյ թագա-  
ւոր մը , կանչեցի ես , որն որ մէզմէ չորս դար ա-  
ռաջ կ'ապրեր , Յունաստանէն հիմակուան ասեն  
առնուած աւարին հետա , ” : “ Ասիկայ հին գէ  
պուած մը կը յիշեցնէ , պատասխանեց ընկերու-  
նուրոր 246 տարւոյն՝ Պորսէննա Հռոմայեցու-  
հետ խաղաղութիւնը ըրաւ , որպէս զի ցուցըննէ ու  
չափ զաւմակի ազգեր էին իրեն աննոնց ըրաւծ գիւ-  
ազնական գործքերը պատարազմին միջոց՝ անոն-  
թողուց բանակին վրանները , զօրաց և սոյն իսկ է-  
րեն կարասիքը : Հռոմայեցիք ալ իրենց երախտու-  
գիտութիւնը ցուցըննելու համար , անուրգուվ ո-

1 Այդ մեծարանքը շատ նուազեցաւ ժամանա-  
կաւ : Դիրնեմիս Ալիկառնացին , որ Հռոմայ հի-  
մադրութեանը ութերորդ դարուն կ'ապրեր  
ասանկ կ'ըսէ ( Գիլք ՚ ՚ ՚ ՚ ) . “ Ըստ  
խախտի մէկը՝ թէ որ ուղենայ Հռոմայ մեծու-  
թիւնը իրեն չորսի կողմի եղած տուներէն չափեւ  
որովհեաւ արուարձանները անանկ յարակից և  
քաղզին ու տուները անանկ խակած են պարիսա-  
պներուն , որ մարդ դժուարաւ կ'որոշէ պատուա-  
յերը , ” :

δακτυλ. Καὶ οἱ ζωνικοὶ αὐτοὶ οὐδὲν περιέχουσιν, οὐδὲν τοις θεοῖς αποδίδοντες. Οὐδὲν γάρ εἰσιν οὐδὲν τοις θεοῖς αποδίδοντες. Οὐδὲν γάρ εἰσιν οὐδὲν τοις θεοῖς αποδίδοντες.

„Աշաւասիկ, շարունակեց Սիրոս, համանք  
Կալվածուն գուռը, որ կ'ըսուի նաև Սալուշեան, ու  
բովզեան աս դանէն ներս կը մացընեն Սաբինացիք  
Հասմայ ուէսոք եղած բուղր աղը։ Նոյն այս դանէն  
մասն Հասմ Գաղղիացիք և քանդեցին զան։ Եւ  
անկից քիչ մը ճեռու՝ բանակեցաւ Անիլրազ 542  
տարոյն։ Բայց աս իր ըրածը ընդունայն ցոյց մըն  
էր, որովհեան իր զօրութեն կործանելու վրայ էր։

,, Հիմա Եսկուի լինեան լեռը ելենք . բաց ՚ի  
այն նշանաւոր աստրկաններէն՝ որովք լի է , նաև  
քաղցին այս մասին ամենէն բարձր տեղի է , ուս-  
կից Յանիկուլանէն տեսած պատկերքիդ բոլորովին  
հսկառակ կողմը կը տեսնաս : Բայց ամէն բանէ  
առաջ զննէ Սէրվիսու Տուլիսուն խեղջուկ բնաւ  
կարանը , որ Հռոմայ վեցերորդ Թագաւորն եղած  
է : Միապետութեան վերցուելէն ետքն ալ իրեն  
յիշատակը անջնջելի մնաց , և միշտ մեծարուած  
է ՚ի Հռոմայեցուց : Մէծերը յարգեցին զինքը ի-  
րքն իրենց իշխանութեանը հաստատով . ու ամիկը  
իրքն գերութեան մէջ ծնած ու արբայութեան  
հասած մարդ մը , և ամենքը անոր գերագոյն աս-  
տիճանին համանելու կը յուսացին : Եւ թէ ասոնք  
և թէ անոնք ոչ երբէք պիտի մոռնան այն բարե-  
րարութիւնները , որոնցմով քառասունը ըսրու առ-  
րուան թագաւորութեան մը միջոց իր ժողովուր-  
դուցուց : Որովհեան բաց ՚ի քաղցին սահմաններն  
ընդարձակելէն , որոնք ինչուան հիմա կը պա-  
հաւին , և որոնցմով Հռոմիր պարիսապներուն մէջ  
առաւ վիմինալ ու Եսկուի իննեան լեռները , աղ-  
քատ քաղաքացւոց պարտերը վճարեց , օրէնքնե-  
րը գործադրել տուաւ , և այնտիմի իմաստուննոր  
օրէնքներ ալ հաստատեց , որ Հիններուն կը հաւա-  
սարէին . մանաւանդ թէ՝ իրբ նոր սահմանադրու-  
թիւն մը դրաւ Հռոմայեցւոց քաղաքացեաց ժո-  
ղովքը հարիւրոց ժողովքներու բաժնելով , որ  
շատ օգտակար եղաւ : Հռոմուլոս միշտ հռչակա-  
ւոր պիտի ըլլայ իր զօրաւոր ոդւոյն ու մասացը կող-  
մանէ . Կումա՞ արդարութեան կողմանէ . և Սէր-  
վիս Տուլիսու ալիր քաղաքագիտական խոհնէմու-  
թեանը համար երեւելագոյն օրէնսդրոց կարգը  
պիտի գասուի :

„Նայէ սա մարդն որ Լուսիննեան Հերաբի տաճա-  
րին աստիճաններէն վեր կ'ելլէ, և ետևէն բազ-  
մութիւն մը կ'երթայ : Ասիկայ ամեննէն աւելի ա-  
խանաւոր քաղաքացեաց մէին է, որուն զաւակ մը  
ծնած ըլլալուն՝ իր բարեկամներուն ու պաշտպա-  
նեալներուն հետ միասեղ կու գայ դիցուհւոյն  
բագնին վրայ դրամ մը թողլու : Այս սովորու-  
թիւնն առ Սերվիսոսի Տուլլիսի ժամանակէն է :  
Իրաքև զի իր ժողովրդեան վիճակին վրայ Ճիշդ-  
աեղէ կութիւն մ'ունենայ, հրամայեց ինքը որ  
ողայ մը ծնաննելուն պէս՝ ծնողքը Լուկիննեան  
Հերաբի տաճարին որոշեալ գնով արծաթեայ  
դրամ մը նույիրէն . և երբ երիտասարդ մը այրա-  
կան պատմութանը սկսի հագուել, ուրիշ գրամ  
մն առ Երիտրութեան տաճարին գանձին տան-  
ոյննակէս քաղաքացին մը որ մեռնի, իրեն ընտանիքը  
այս նույիրը մատուցաննեն Եիբուխնեան Ասովկան  
սրբագան անտառին գանձին : Այս նույիրներուն

արձանագրութեներէն կիմացուին խրաբանցիւր տարուան մէջ քաղաքացւոց թուոյն վրայօք եղած փոփոխութիւնները . և կրօնքը , որուն կարգադրութիւնները անյեղլի կերպով կը կատարուին , քաղաքագիտական դիտմամբ օրինադրուած որոշման մը գործադրութիւնը պահել կու տայ :

,, Դիմուէ հիմա ուշագրութեամբ սա արձանն ,  
որ Հասմայ մէջ ամենէն հին արձանն է : Կապա-  
րեայ է ասիկայ , և գործուածքը նիւթէն վեր չէ .  
և սակայն անկարելի է որ մարդ վասն նայելու ա-  
տեն՝ չգցայ կրօնական զգացմոնք մը , ու հնու-  
թեան ազգած ականայ յարդութիւն մը : Կը ներ-  
կայացնէ զՄամուրիսս Վետուրիսս . այս հուզա-  
կաւոր արուեստագէտը՝ Նուռայիք ժամանակը այն  
որբազան վահանները շննեց , որոնց մէջ խառնեւ-  
ցաւ երկինքէն ինկող սեպուած վահանը , որ իբրև  
առհաւատչեայ կը համարուի աերութեան յաջո-  
ղութեանցը : Զամարակաց երախտագիտութիւնը  
իրեն այս արձանը կանգնեց , և Սալեան քրմաց  
Նորէսի հանդէմնէրուն մէջ արտասանած ոտանա-  
ւորներով՝ դեռ իրեն անսանը կը յիշուի :

,, Բայց թողունք առաջարիներն ու տրուեստից յիշատակարանները, և նկատենք մարդկային թշուառութեանց յետին ապաստանարանը : Այս թաղը, որուն տեսքը ամենատափուր է, և օգն արժասակար գոլորչիներով ապահուած, կը ըստի բարեխուալի . իրեն անունը առաջ կու գայ այն ջոհորի ձեռվ լայն փուերէն, զորոնք ըսրս կովզեց կը ամենես : Հոն կը զիբուլին ապքատ քաղաքացեաց բազմութեան գիտակոյանները, որոնք և ոչ այնչափ կտոր երկիր ունին իրենց մերփական, որուն մեջ մահուընէ ետքը ծածկուին : Աւսափ այն պիսի համաստկն գործողութեամբ մը, որ ամեն ազգաց մեջ յաճախած են, քաղաքին մեջ թաղուելու իրաւունքը, որն որ հազիւ գիւցազուններուն կը շնորհուի, ամենէն ցած քաղաքացւոց շապալած է : Ասափիկ խեղճութեւնը կը հաւասարեցնէ զատոնք առջններուն հետ, ովք ճշգրիտ պատկեր մարդկային մեծութեանց ոչնչութեանը :

,, Վեմինալու և Սակուբիններուն լեռանց մէջտեղը  
պարբապներուն այն մասն է , որ Պատրիարք Տօն-  
տանինիսի կը ըստին : Այս անուշանդ առաջնին թա-  
գաւորը անսուշ քարերու վայել վայ գիտուելով  
շինուած անարուեստ պարբապներուն փոխան՝  
ուզեց պարբապները շինել աղջկէ հարթած ու յիկած  
քարերով , որոնց իւրաքանչիւրը մէյմէկ սայլի բեռ-  
էր . առ Կողման պարբապները անող համար ա-  
ւելի ամրացընելու ջանաց , որպէս զի Լատինաց  
տրշաւանիներուն գէմկորենայ պաշտպանել քա-  
ղաքը : Խր Տարկուինիս թոռանն անհօրէնութիւն-  
ները հաւառն քառքը չմթագնեցին ամենեմին . և  
հառմէտիկան ժողովուրդը . որ իր քարկութէ ան-  
մէջն ալ արդար է . պահէց այն անունն որ բարե-  
բարութիւն մը կը յիշեցրնէր իրեն , :

ԵՐԱՐԴԱԼԱԿՆՀ :

1 Ժամանակէ եղը՝ Օգոստոս կայսրը ծերաւախին հաւանութեամբն այս երկիրը իր մօներմին էկինասայ պարզեց, որ այն հռչակաւոր պարեշները չինեց հօն, զորոնք տնուանեց Բանաւանուի Արևինական :